

ԱՅՍ ԹԻՒՆ

«Մեր մարտահրաւերը բազում են ու կը կարօտին հայ ժողովորդի ուժերու ամբողջական լարումին», Էջ 3

ՀՄԸՆ. Պատմական Ակնարկ . Էջ 4

Մոնթրէալի մէջ տեղի ունեցած ՀՅԴ-ի 127-ամեակին նուիրուած պաշտօնական հանդիսութիւն, Էջ 5



Տաճկահայ Գաղղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ - Գ..

Աւելի արդինաւելու ըլլալու համար. Էջ 7

Ցորելեարները Եւ Դաշնակցութիւնը, Էջ 8

CAMAM

3401, Olivar-Asselin
Montréal (Qc) H4J 1L5

397, Boul. des Prairies
Laval (Qc) H7N 2W6

45 Hallcrown Place
Willowdale ON M2J 4Y4

Հայկական Հարցին Վերաբերող Օսմանեան Փաստաթուղթերու Հսկալ Հաւաքածոյ Մը 1931-ին Ծախուած է Պուլկարիոյ

Պուլկարիոյ ազգային գրադարանը կը պարունակէ Օսմանեան արխիւներու և փաստաթուղթերու աշխարհի ամենահարուստ հաւաքածոներէն մէկը՝ մօտաւորապէս 500 հազար արխիւային միաւորով եւ աւելի քան մէկ միլիոն փաստաթուղթով։ Այս մասին կը հաղորդէ «Թուրքիքու» արաբատառ կայքը։

Այդ արխիւները կը ներկայացնեն Օսմանեան կայսրութեան պատմական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ կրօնական փաստաթուղթեր, ինչպէս նաեւ կը բացայայտեն Օսմանեան կայսրութեան յարաբերութիւնները եւ բոպական, ասիական եւ իր իշխանութեան ենթակայ երկիրներուն հետ, ինչպէս՝ եմէնի, Հիճազի եւ Պաղեսափին։ Այդ արխիւներուն մէջ տեղ գտած են տնտեսական փաստաթուղթեր, բանակային յատկացումներու եւ պետական հարցերու առնչուող վաւերագիրներ։

1877-1878 թուականներու ոռութրքական պատերազմէն ետք, օսմանեան ուժերը Պուլկարիայէն քաշուերդով՝ հոնձքած են իրենց արխիւներէն մաս մը։ Թէեւ, վերոնշեալ փաստաթուղթերուն մեծ մասը Պուլկարիոյ պետութիւնը ձեռք ձգած է թուղթի աճուրդի մը ընթացքին՝ 1931-ին, երբ թրքական կառավարութիւնը վերամշակման համար չափազանց աժան գինով մեծ քանակութեամբ թուղթեր ծախութ գրած էր։

Այն ժամանակուան թուրքիոյ վարչապետ հսմէթ հնոնիու չէ բացայայտած, թէ վերամշակման միտումով աճուրդի դրուած թուղթերը Օսմանեան կայսրութեան արխիւային փաստաթուղթեր էին։ Այս մէկը մաս կը կազմէր օսմանեան փաստաթուղթերէն ձերբագատուելու ընդհանուր ծրագրի մը, որուն նպատակն էր ոչնչացնել օսմանեան անցեալին վերաբերող որեւէ փաստ։

Օրին ծամանակուան թուրքիոյ վարչապետ հսմէթ հնոնիու չէ բացայայտած, թէ վերամշակման միտումով աճուրդի դրուած թուղթերը Օսմանեան կայսրութեան արխիւային փաստաթուղթեր, որոնց մէկ քլկ. թուղթի արժէցինը եղած էր 3 դուրուց։

Փրանսական «Լա Նուվել Օպերաթէօր» շաբաթաթերթը փոխանցած է, որ Վատիկանը Պուլկարիայէն գնած է հայերուն վերաբերող փաստաթուղթերուն մեծ մասը։

Մոնթրէալի մէջ նշուեցաւ ՀՅԴ-ի 127-ամեակը



Կարդալ Էջ 5

Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի եւ Կիպրոսի ՀՅԴ մարմինների շրջանային ժողով։

2018 թ. Յունուարի 20-21-ը, ՀՅԴ Բիւրոյի հրաւերով, Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի եւ Կիպրոսի ՀՅԴ մարմինների շրջանային ժողով։

Ժողովին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչները, Բիւրոյի անդամներ եւ ՀՅԴ նշուած մարմինների ներկայացուցիչները։

Երկու օր տեւած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր գործունեութեան վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լոյսի ներքոյ ծաւալուեց համապարփակ քննարկում։

Շրջանային ժողովի անդամները իրազեկուեցին Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական վերջին զարգացումների, կոալիցիոն կառավարութեան շրջանակում ՀՅԴ մասնակցութեան արդիւնքների, Հայաստանում Սահմանադրական նոր կարգի հաստատման գործընթացների մասին։ Ժողովը քննարկեց Հայաստանում սոցիալական արդարութեան հաստատման, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտների բարեփոխումները եւ, հարցումների ու արժեւորումների միջոցով, տուեց գնահատականներ։ Յատուկ ուշագրութեան առարկայ դարձան Արցախեան հարցի կարգաւորման վերջին զարգացումները եւ այդ ուղղութեամբ ՀՅԴ-ի կատարելիք աշխատանքները։

Կարեւորուեցին Հայոց բանակի հզօրացման եւ համաժողովրդական գօրակցութեան ուղղութեամբ նախաձեռնութիւնները։ Արցախեան շարժման 30-ամեակի կապակցութեամբ նշուեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձութիւնը եւ արցախահայութեանը սատարելու եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հարցը պահել մշտական դիտակիտում։

Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով, ժողովը փաստեց, որ չնայած առկայ են որոշ գրական տեղաշարժեր, սակայն արդիւնքները գեռեւես անքաղարք են բնակչութեան սոցիալական կիսամակարդակի բարձրացման եւ սոցիալական բեւեռացուածութիւնը մեղմելու ուղղութեամբ։

Անդրադարձ կատարուեց նաև Հայաստան-Արցախ յարաբերութիւնների բարելաւմանը, ինչպէս նաև Սփիւռքի համայնքների կայուն զարգացման եւ նոր սերդիքի պատրաստութեան հիմնախնդիրներն։

Ժողովը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով կազմակերպուելիք ձեռնարկները եւ այդ ուղղութեամբ ներկայացրեց առաջարկութիւններ։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵՐԱԿ



Les saveurs de la méditerranée...
le bon goût du partage !

A collage of various Mediterranean dishes arranged on a wooden surface. In the center-left, a large platter holds skewered meat and vegetables. To its right are plates of dolma (stuffed grape leaves), tabbouleh salad, and a salad with red bell peppers and onions. In the bottom left, a bowl of hummus with pita bread is shown, with olive oil being poured over it. Other items include a stack of flatbreads, a salad with olives and herbs, and a tray of falafel. A hand reaches towards the bottom center, pointing at the falafel. The background features a window looking out onto a bright blue sea under a clear sky.

Suivez-nous !

[www.groupeadonis.ca](#)

MARCHÉ
ADONIS

**«Մեր մարտահրաւերները բազում են ու կը կարուի
հայ ժողովուրդի ուժերու ամբողջական լարումին»**

Ստորև կը ներկացնեմ Մոնթբէալի մէջ կայացած ՀՅԴ 127-ամեակի տօնակատարութեան ընթացքին օրուան պատգամաքբը ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Տարօն Տէր խաչատութեանի խօսքը:

Այս օրէն ի վեր, երբ 127 տարիներ առաջ ա'յս օրէրուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ծնաւ հայ ժողովուրդի՛ն իսկ ծոցէն, եւ իր կոչումն ու գոյութեան իմաստը սեպեց հայ ժողովուրդի ազգային եւ ընկերային իրաւունքներու տէր կանգնիլը եւ անոր մարդկային ու հայրենական արժանապատուութեան պահպանումը, յատուկ կապ մը ստեղծուեցաւ ՀՅ Դաշնակցութեան եւ հայ ժողովուրդին միջեւ՝ բազմաթիւ պարագաներու ընդելուզելով մէկը միւսին հետ: Ահա՛, այս օրը ապացո՛յցն է այդ ընդելուզման: Կա'պ մը, որուն միջոցով ժողովուրդը տուաւ իր վստահութեան քուէն, կամովի՛ն տրամադրեց իր հաւանութիւնը Դաշնակցութեան միջոցաւ առաջնորդուելու, եւ աւելի՛ն՝ անոր ընդմէջէն իր ազգային իդձերուն յաջողութեան բանալին վնտառելու: Պարտաւորեցուցի՛չ կապ մը անկասկած, որուն միջոցաւ Դաշնակցութիւնը ինքզինք տեսաւ դեկավարողի գիրքի մը դէմ յանդիման, դրա՛ւ ինքզինք զոհաբերութեան բարինին, նուիրե՛ց ու տակաւին կը նուիրէ իր լաւագոյնները մեր անիրաւուա՛ծ, սակայն միշտ իրաւատէր ազգի գատին:

Այդ կապը առկայ էր ձեր հետ, սիրելինե՞ր, նոյ-
նինքն ԵՐԿՐԻՆ մէջ, երբ ձեր նախնիները գաշնակցա-
կանացան, եղան ֆետայիներ ու պաշտպանեցին հայ
գիւղացին ու հայ կինը թուրքի յարձակումներուն եւ
կեղեքումներուն դէմ: Այդ կապը տիրող ուժ էր, երբ
մենք համատեղ ճրգերով կազմակերպեցինք Միջին
Արեւելքի, եւրոպայի եւ Ամերիկաներու Սփիւռքը: Այդ
կապը անքակտելի էր, երբ մենք ձեռք-ձեռքի քաղա-
քականացուցինք ու յեղափոխականացուցինք Սփիւռքի
մէջ ծնած, հայրենի հողին վրայ ոտք չկոխած, բայց
միշտ հայրենիքով տոգորուած սփիւռքահայ երիտա-
սարդութիւնը: Այդ կապը գերակշիռ էր, երբ մենք
առաջին գիծերու վրայ մասնակցեցանք Արցախի ինք-
նապաշտպանութեան եւ ապա ազատագրութեան դա-
տին եւ անոր քաղաքական ամրակայման աշխատան-
քին: Վերջապէս, այդ կապը ակներեւ էր, երբ միասնա-
բար գուրգուրացինք խորհրդային ճիրաններէն անկա-
խացած մեր Երրորդ Հանրապետութեան դողդոջ քայլե-
րուն եւ ապա մասնակցեցանք անոր ամրակայման:

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի այս նախօրէին հաստատե՞նք, որ այդ կապը բացայայտ էր, երբ մենք միասնաբար կերտեցինք այդ բախտորոշ հանրապետութիւնը 1918-ին։ Եւ որովհետեւ անոր յաջորդող պաղ պատերազմի ընթացքին մեր վերջին հարիւրամեակի պատմութիւնը ունեցաւ առնուազն երկու զիրար հակասող պատմագրութիւններ, եղակի՛ առիթ է մայիսեան խոյանքներով սկիզբ առած մեր Առաջին Հանրապետութեան հարիւրամեակը վերջապէս օգտագործել շիտակ' չեշտագրումները կատարելու եւ առհասարակ Դաշնակցութեան բանալի դերակատարութիւնը բացայայտելու հայրենի ժողովուրդին մօտ։ Մեր այդ եղբայրներուն երկար տասնամեակներ միա՛յն խեղաթիւրումներ հրամցուած էին, օրուան համայնավար վարչակարգին կողմէ։ Վերջին հաշուով, սիրելիներ, մեր այդօրեա գործիչները սո'սկ դաշնակցական անձեր չէին, որոնք կ?ընէին անհատական սիրազործութիւններ, այլ բոլո՞րն ալ կը կիրարկէին Դաշնակցութեան կամքն ու անոր ժողովներու որոշումները, իբրեւ Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի ծրագրի գործնականացում, իբրեւ հաւաքական ղեկավարութեան արտացոլացում։ Արժէ յիշել նաե՛ւ, որ Հայաստանի պետական մարդոց ներկայի համոզումն է, թէ այսօր Հայաստանի Հանրապետութիւն գոյութիւն չէր ունենար, եթէ իրականացուած չըլլալ 1918-ի Հանրապետութիւնը։ Նաեւ հաստատենք, որ Դաշնակցութիւնը ո՛չ ինքնազովութենէ կը տառապի, ո՛չ ալ կը սնանի անցեալի ողեկոչումներով միա՛յն, բայց մեր ազգային ու հայրենական յաղթանակներուն տեղի՞ն բնութագրումը միայն պիտի առաջնորդէ այսօրուան եւ ապագայի ճեռք բերուելիք մեր շարք մը փայփայած նո՞ր յաղթանակներու կառուցման եւ մարդութի գոյագման։

Այս՝ սիրելիներ գոյացած:

Այս՝ կապը մենք եւ դուք ստեղծեցինք եւ իրարու մէջ միաձուլուեցանք, նոյնացանք մէկս միւսին հետ, որովհետեւ ունեցանք ազգային տեսչիք, ունեցանք արժանապատութիւն, ազատ ազգելու մարմաջ, ունեցանք ազգային գիտակցութիւն։ Եւ հաւանաբար այդ կապը Դաշնակցութեան կազմաւորումէն շատ առաջ իսկ գոյութիւն ունէր մեր միջեւ, իբրև զարերու շաղախում հայ ժողովուրդի եւ անոր մարտունակ

ու յառաջարձէմ, խիզախ ու ազատատենջ երիտասարդութեան շաղկապող օղակը: Պարզապէս ան կագմակերպուած ձ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը չէր տակաւին:

Եւ ահա, ներկայիս այդ կապը ձե՛ր իսկ հետ արժեն-
ւորելու, զայն բագաւաճեցնելու եւ անցեալէն բխող,
սակայն ապագայի նոր տեսլականով համաձայնեցնելու
ու անով լիցքաւորուելու համար է, որ տարիին մէկ օր կը
հաւաքուինք՝ տօնելու Դաշնակցութեան օրը, համար՝
դաշնակցականութեանը վերանդուգուելու համար:

Եւ այդ կապին իբրեւ հետեւանք, մեր ազգի

արիւնոտ ու դգուարիխն, սակայն նաեւ մաքառումներով եւ անհերքելի նուածումներով հարստացած զերջին 125-ամեակի պատմութեան յաջորդ էջերուն վրայ աղ-դելու, որոշ էջեր Սփիւռքով, Հայաստանով, Արցախով միատեղ գրելու պատեհութիւնը կը ներկայանայ մեզի այսօր: Արդեօք պիտի յաջողինք Հայաստանը յաւելեալ ամրակայել, ամրօէն զայն ապահովագրել, զարդացնել ու վերածել պինդ հիմերու վրայ հիմնուած, ժողովրդա-վարութեամբ փարոսացած, ընկերային արդարութեամբ զրահապատուած, բոլորիս պատկերացուցած Հայրենի-քին: Արդեօք պիտի կարենա՞նք Արցախը յաւելեալ հզօրացնել, զայն անթափանցելի ու անխորտակելի դարձնել, ու միանգամա՞յն զայն վնասազերծել Ատր-պէյճանի սաղբանքներէն, եւ անոր զարանակալ ընչա-քաղցութենէն ու մնայուն խափանարարութիւններէն: Արդեօք պիտի յաջողի՞նք Սփիւռքին մէջ մաշումը պակսեցնել եւ կասեցնել, Սփիւռքը հայօրէն զարդացնել եւ զայն ծառայեցնել այսօրուան ու ապագայի հայրե-նիքի բարօրութեան: Եւ վերջապէս, պիտի կարողա-նա՞նք բոլորիս փայփայած ողջ հայութեան դատը, քա-ղաքական ու աշխարհագրական իր գրուածքներո՞վ իր արդա՞ր լրւծումին հասցնել:

Զարմանալի է չէ՞, յարաբերաբար փոքր, յատկապէս ցեղասպանութինէ ճողովրած աշխարհացրիւ ժողովուրդի մը համար այսքա՞ն լայնածաւալ քաղաքական օրակարգ ունենալ, աւելի՞ն, այսքա՞ն իր ազգային ու հայրենական արդար իրաւունքներէն չփիջելով՝ այսպիսի բեղուն գործեր ու առաջնահերթութիւններ ստեղծել:

Սալիյն, սիրելինե՞ր, մենք մարտունակ ժողովուրդ
ենք, բայց ո՛չ արկածախնդիր: Մենք ուզմունակ ազգ
ենք, բայց ո՛չ ուզմատենչ: Մենք զմեզ կամովին այս
օրակարգին առջեւ չէ՝ որ գրինք: Ո՛չ այ կ՛ընդունինք
գտնուիլ մշտնջենական գոհի հոգեվիճակին մէջ: Մեր
ազգային, քաղաքական, աշխարհագրական, տնտեսա-
կան, ու կրօնա-ընկերային գրուածքները այնպիսին
եղան մեր վերջին հարիւրամեակներուն ընթացքին, որ
ե՞նք, ուր որ ենք այսօր: Իբրև գրական ազգային յա-
ռաջնապացք, հայ ժողովուրդի մաքառումներուն կը
պարտինք մեր Եռագոյնի ծածանումը աշխարհի հազիւ
200 հանրապետութիւններ հաշուող այլ երկիրներու
կողքին. աւելի՛ն, մեր պատմական հողերուն մէկ մասը
կը գտնուի մեր այդ Եռագոյնի շուրջին տակ այսօր,
մինչ մեծ բաժինը մեր հայրենիքին կը մնայ բռնագ-
րաւել: Խսկ իբրև ժխտական իրողութիւն, մեզի հան-
դէպ կիրարկուած անմարդկութեան եւ անարդարու-
թեան պատճառաւ վերածուած ենք աշխարհով մէկ
ուսուած սահման ամեուցն շատեասաւած լինեն ու ոք:

յրուած, սակայն ամրօթէն շաղկապուած Սփիւռքի:

Սարգիս Զէյթեանի բառերով՝ «Իբրեւ հայ ժողովուրդի քաղաքական միակ ծաւալուն կազմակերպութիւն, մենք մեր բոլոր ուժերով կը ձգախնք գրեթէ յամենայնի իրաւագուրք հայութիւնը դարձնելու լիիրաւ հայութիւն։ Մեր բոլոր ուժերով ու միջցներով կը ջանանք իրականացնել հայ ժողովուրդի դարաւոր երազը՝ անկախ հայ պետութեան ստեղծում, ամբողջական Հայաստանի կիրարում, բովանդակ հայութեան համախմբում սեփական ազատ հայրենիքի մէջ եւ լայնօթէն ժողովուրդի պահպան կազմակերպութիւն»։

Ղովրդավարական կարգերու տակի»:
Սիրելինե՞ր, Հայաստանի վերանկախացումէն 26
տարի ետք, ու արցախեան ազատամարտի 30-րդ տարե-
դարձի այս շեմին, բազմաթիւ ներազգային վերիվայ-
րումներէ ու որոշ հիասթափեցնող երեւոյթներէ ետք, կը
թուի թէ ՀՅԴ-ի սկզբունքքային կեցուածքներն իսկ ցո-
լացնող համազգային քաղաքական օրակարգի մը չուրջ
առողջ հնչեղութիւն գոյութիւն ունի ներկայիս: Եւ այս
օրակարգը կը մնա ու պահպանած ըստ Յ. Ներեւոյ շահում

օրակարգը կը թուի բիւրեղայցած ըլլալ Յ հէտերու շորչ.
Առաջին հերթին, հմա՞ր, որ Ֆեղասպանութեան
Հարիւրամեակի եռեւեփուրմն ու խանդափառութիւնը
Հանգարատած կը թուին ըլլալ, Հայոց ցեղասպանութիւնը
Եւ անոր կապուած Հատուցման թեման սիփիւրքեան հա-
րիւրամեայ պահանջատիրութեամբ զինուած է, ու ամ-
րագրուած նորանկախ Հայաստանի առաջին իսկ Սահ-
մանադրութեան մէջ։ Ան նաեւ Հարիւրամեակի համա-
հայկական հոչակագրով արձանագրուած է եւ արդէն
իսկ համատարած է իրենէ առաջատար օրակարգային

կէտ բոլորիկ համար անխստիք: Երկրորդ հարիւրամեակի այս սկիզբին յստակ է, որ ո՞ղջ հայութիւնը կ?առաջադրէ Թուրքիոյ կողմէց ցեղասպանութեան ճանաչումը եւ անոր իրեն հետեւանք հայութիւնը լուրած իրաւունք-ներու հատուցումը՝ ըլլան աննոնք իրաւական, Հոգային, քաղաքական, տնտեսական, մշակութային, ընկերային թէ այլ բնոյթի մեզի հասցուած վնասներուն: Ցեղաս-պանութեան առթած հետեւանքներուն սրբազութեամբ է եւ վերացումովը միա'յն, որ ճամբայ կ'ելլէ Թուրքիոյ հետ մերձեցման ու հաշտեցման կարելի գործընթաց մը: Հոս իբրեւ գժուար հարց, մեր առջեւ ցցուած կը մնայ դաւանափոխ ու իսլամացած հայերու պարագան, որուն գծով մենք ազգովին տակաւին հաշուի չենք նստած ու բարուոք լուծում չե՛նք որոնած ու գտած: Թուրքիան, իբրեւ իր նախնիներու ժառանգործը, ինչպէս նաեւ օրին անոր մեղսակի'ց պետութիւնները, պարտքն ունին մարդկութեան դէմ եղած այս ոճիրին հետ առերեսուելու եւ արդարութեան բերուելու: Մենք այս պայքարը թուլցնողը չե՛նք, ընդհակառակը, երդուած ենք այդ գործի լրումը միա'յն տեսնել մեր ժողովուրդին հանդէպ ամբողջական արդարութեան հաստատումովը, յատկա-պէ՛ս, որ հարիւրամեակը մեր ետին է հիմա, յաւելեալ ու վերանորոգ ձեւով հայութիւնը պիտի մնայ պահանջա-տէր գիրքերու վրայ: Ամրացած Հայաստանի պետակա-նութեան ընձեռած դիւրութիւններով՝ Սփիւռքն ու Հայաստանը, ատող ու զիրար ամբողջացնող գործակ-ցութեամբ բազմապատկեր' են ի՛ մասնաւորի իրաւա-կան ու քաղաքական ճակատներու վրայ մղուող պայ-քարն ու գործը:

Մեր Երկրորդ օրակարգը, որուն չուրջ կայ միա-
համուռ հասկացողութիւն, այն ալ մեր Արցախինան գո-
յապայքարի հարցն է, որուն ազատամարտի 30-ամեակը
կը թեւակոխենք ու պիտի տօնենք յառաջիկայ ամիս:
Հիմա՝ որ վերջապէս եւ արձատական կերպով Արցախ-
եան գերիշխանութիւնը կը գտնուի իր բազմահազար-
ամեայ ու բնական իրաւատիրոջ՝ հայութեան հովանի-
ին ներքոյ, ալ անոր ճակատագիրը արեւու պէս յստակ
է մեզի համար: Անշուշտ որ արեամբ ձեռք ծգուած այս
պապերու հողը յամենայնդէպս ետ չի տրուիր: Իսկ որ-
քան շուտ առերեսուի Ատրպէյճանը այս իրականու-
թեան հետ, այնքան արագ կը ըլլան լաւ դրացիական
յարաբերութիւններու զարգացումները Հայաստանի եւ
Ատրպէյճանի միջեւ: Արցախի հողային ամբողջակա-
նութիւնը, անոր անկախութեան ճանաչումը, եւ առհա-
սուակ անոր ապահովութիւնն ու անփառնութիւնը կը
մնան բոլորին մտասեւեռումներուն եւ օրակարգային
առաջնահերթութեանց առանցքը անխափիք:

Մեր երրորդ օրակարգային կէտը, որուն չուրջ 10
միլիոնով մէկ կը թուփինք բոլորուած ըլլալ, Հայաստանի
կայուն զարգացումն է եւ Սփիւռքի առողջ պահպա-
նումը: Հայաստանը ո՞ղջ հայութեան մշտնչենական
հայրենիքն է, ու իրեւ այդպիսին բոլորիս գուրգու-
րանքի առարկան: Հայաստանը տնտեսապէս հօգորացնե-
լը, արտագաղթին առաջքը առնելով հայը Հայաստանի
մէջ պահելը, անոր անվտանգութեան սատարելը, Չո՞ն
ժողովրդավարութիւնը արմատացնելը, անոր մէջ ընկե-
րային արդարութիւնը ամրակայելը, մենաշնորհումնե-
րու եւ փտածութեան դէմ պայքարին ու առաջքը առ-
նելը, երիտասարդութեան, բանուորին, կարիքաւորին եւ
նորելուկ ուսեալին հասնիլն ու գործ ապահովելը բոլո-
րի՞ս պարտականութիւնն է: Ինչպէ՞ս ունենալ, փայփա-
յել մշտնչենական հայրենիք, առանց մատը մատին
զարնելու, կամ խօսքը գործի վերածելու: Իսկ խօսքն ու
տեսլականը գործի վերածելու համար էր, որ ՀՅ Դաշնա-
կութիւնը դեռ եւս նորհրդային կարքերու փլուզումէն
առաջ վերադարձաւ Հայաստան, սերմեր ցանեց ապա-
գայի աշխատանքին համար, ի միջի այլոց լծուեցաւ
Արցախի ազատամարտին եւ անոր կայծին սկզբնառոր-
ման, անոր մատակարարման, գաղափարական լիցքա-
ւորման եւ իմաստաւորումին, ու Սփիւռքի աշխոյժ
մասնակցութեան: Այսօր յետադարձ ակնարկով մը, գո՞հ
ենք չուրջ երեք տասնամեակներ թեւակոխող մեր հա-
յաստանեան հանգանակէն: Անչուշտ որ ո՞չ ամբողջո-
վին, որովհետեւ Դաշնակցութիւնը ինքզինքէն կը պա-
հանչէ միշտ աւելին կարենալ ու ընել: Տակաւին, հայ
ժողովուրդը ի՞նք ունեցած է միշտ, եւ ունի ծովածաւալ
ու գերբնականի հասնող ակնկալիք Դաշնակցութենէն,
եւ մենք այդ մէկը կ'ընդունինք իրեւ դրական արժե-
ւորում եւ բարենիշ մեր գործունէութեան: Սակայն
եկէք համաձայնինք, որ յոռեակեսութեամբ եւ ժխտողա-
կանութեամբ կարելի չէ ղեկավարել եւ առաջնորդուիլ:
Ի հեճուկս 70-ամեայ հակադաշնակցական մղուցքին,
եւ հակառակ անոր որ տասնամեակներ մեզի արգիլուած

ՀՄԸՄ. Պատմական Ակնարկ

Համաշխարհային առաջին պատերազմին առաջ՝ 1905-ին, արեւմտահայութեան ազգային, մշակութային, մարդագական կենցրոնն էր Պոլիսը, որ իր զարթօնքի շրջանը կ'ապրէր: Պոլիս հաւաքուած էր հայ մտաւորականներու փաղանդ մը եւ հայութիւնը ունէր ազգին ճակատագրով մտահոգ ու անոր նույիրուած անձնաւորութիւններ:

1908 Յուլիսին Հռչակուած Օսմանեան սահմանադրութիւնը, խորտակելով Սուլթան Համիտի բոնակալութիւնը, ազատութեան նոր յօյս կը բերէ Հայ ժողովուրդին: Հանրային եւ մշակութային կեանքին կողքին մարզական

պարբերաթերթով կը հետապնդէր մեծ ու
գեղեցիկ երազ մը՝ մարզական զանազան
միութիւններու ուժերը համախմբել մէկ
դրօշի տակ ու առաջնորդել միակ զեկա-
վարութեամբ։ Այս ազնիւ գաղափարը կը
խօսէր օրուան բոլոր զեկավարներուն
սրտին։ Այս կոչը անպատճան չի
մնար ու կեղունական մարմնամարզա-
կան հայկական ակումբի մը գաղափարը
ծնունդ կ'առնէ ու կը սկսի գարգանայ։

յիս 1911-ին մեծ յաղողութեամբ տեղի կ'ունենան հայկական ողիմպիական առաջին խաղերը՝ նոր օրերու Նաւասարդեան խաղերը:



1920-4-10

Սկառտական Առաջին Քայլեր
«Մարմնամարզ»ի 1912 թուին մէջ
լոյս կը տեսնէ «Նոր գպրոց»ի հիմնադիր
տնօրէնին՝ Յ. Հինդիլեանի յօդուածը
Սըր Պէյտըն Փառուի հիմնած սկառտու-
թեան մասին։ Հինդիլեանի յօդուածը
մեկնակէտը պիտի ըլլար հայութեան մէջ
սկառտութեան տարածումին եւ զար-
գացումին։

«Մարմնամարգ»ի սերունդին համար սկառատութիւնը լաւագոյն միջոցներէն մէկն էր մարմնապէս առողջ եւ բարոյական հասկացողութեան տէր հայր

պատրաստվութեամարի:
1913-ին տեղի կ'ունենան համա-

Հայկական երրորդ ողոմպիհական խաղերը, նախագահութեամբ Կոմիտաս Վարդապետին: Այս ողոմպիհականին, առա-

Պատերազմի աւարտին թուրքին ցեղասպանութեան սկզբանը մասնաւութեան վեհական առաջնահայր է:

1918-ին Կը գարսերացուր Ազգային Կեդրոնական Կարչութեան կողմէ:

Պոլսոյ մէջ 16 նոյեմբեր 1918-ին ժողով մը կը գումարեն եւ կ'որոշեն բոլոր մարդական խոռութերը համախմբել Հայ Մարմարական Ընդհանուր Միութիւն եւ Ազգութեան անուան տակ եւ առաջին չորս բառերու սկզբնատառերով հիմք կը դնեն ՀՄՀՄ-ին հրականագնելով մեծ մէկ շրջանին, այսինքն՝ ցեղասպանութեան վաղորդայնին, երբ ամբողջ արեւմտահայութիւնը բնաջնջուած էր: Վերականգնումի եւ վերակենդանացման ազգային դարաւոր ոգին էր, որ կ'արթինար ու մարմին կ'առնէր քանի մը գաղափարապաշտ երիտասարդներու տեսիրու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆԻ ՆԱԽԱՏԱԿՈՒԱԾ Շ. ՔՐԻՍԵԱՆԻ ու իր գաղափարակից ու գործակից ընկերներուն երազը:

ՀՄԼՄ-ի ընդհանուր ժողովին կը հրապարակ նետելով իրենց նշանաւոր մասնակցին Գրիգոր Յակոբեան, Տիգրան Խոյեան, Լեւոն Յակոբեան, Գալո Շա- «Բարձրացի՞ր, Բարձրացո՞ւր» նշանա- բանը: Եւ իր հիմնագրութեան երկրորդ

Հինեան, Հայկ Ճիզմէնեան, Վահրամ Փափաղեան, Ժիրայր Խորասանճեան խակ ժողովէն ակամայ կը բացակայէր գրագէտ՝ Հ. Ճ. Սիրունի: Հիմնադիր անդամներով կը կազմուի ՀՄՀՄ-ի առաջին վարչութիւնն եւ ՀՄՀՄ-ո հսուել հաւ մասնական օրն իսկ, ՀՄՀՄ Նետուեցաւ որբանոցներու գեհենին մէջ եւ մեր կորսուած անտէրներուն սրտին մէջ արթնցուց վերապելու ուխտը մեր ժողովուրդին, յոյս ներշնչեց անոնց եւ եղաւ գորովագութեռաւու, անշահախնողո ծնողոք:

VIZUALIS
optométriste
DR SHANT DONABEDIAN
Centre d'Achat Fairview · Fairview Mall
Pointe Claire
514 695 2555 · VIZUALIS.CA

An advertisement for PHOTO Cristal. The top half features the company name "PHOTO Cristal" in a stylized script font, with "PHOTO" in a smaller sans-serif font above "Cristal". Below it is the phone number "(514) 744 4313". To the right is a black and white portrait of a man with a mustache, identified as "Berj Mardjianian". The bottom half contains a list of services: "Mariage - Portrait - Graduation", "Restauration - Commercial - Passeport", "Publicité - Lamination - Encadrement", and "Video - Reproduction". At the very bottom left is the address "647 Boul. Decarie" and "VSL, Montréal QC H4Z 1A3". On the right side, there are two email addresses: "photocristal@hotmail.com" and "www.photocristal.com".

RITA BAGHDASSARIAN
Conseillère en Sécurité Financière
Revenu Garantie Viager

COMPTE D'ÉPARGNE LIBRE D'IMPÔT (CELI) • CRÉATION D'HÉRITAGE •
REER, FERR, RENTE RETRAITE • PLAN D'ÉDUCATION-REÉD. •
ASSURANCE-VIE & HYPOTHÉCAIRE • ASSURANCE SALAIRE
& COLLECTIVE • ASSURANCE DE PARTENARIAT

3820, boul. Lévesque Ouest, Bureau 101,
Laval Qc. H7V 1E8

Tél.: (450) 973-2822 • (514) 884-1117 • Fax: (450) 973-2262
ritabagh@yahoo.com

KRIKOR MAROUNIAN RLU
Independent Financial Security Broker

Life Insurance • Disability & Critical Illness Insurance
Group Insurance • Pension Plans
Travel/Visitor Medical Insurance

Res: (514) 332-7021
11820 General Giraud
Montreal, QC H4J 2H6
Fax: (514) 332-7376
Cell: (514) 927-2666

krikormar@gmail.com

The logo features the words "FIVE STAR" at the top, "ELECTRIQUE" in large serif letters, and "CINQ ÉTOILES" below it. The entire logo is set against a dark grey background with a white curved shape behind the text.



SOSIE DERNERSESSIAN
MORTGAGE AGENT
LICENCE #M12001830

716 Gordon Baker Road,
Unit 204A, Toronto
Ontario M2H 3B4



CENTUM™
Metropac Wealth Solutions Inc.
License # 12147

Mortgage programs for new comers to Canada
 New purchases
 Refinancing
 Second mortgages
 Self employed
 Low credit score
 Access to top lenders including private lenders

416.662.6650 cell
centum.ca/sosie_dernersessian

**Մոնթրէալի մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ-ի 127-ամեակին Օուիրուած
պաշտօնական հանդիսութիւն**



Կազմակերպութեամբ Մոնթրէալի «Միհրան Փափագեան» եւ Լաւախի «Սարգիս Զէլիթեան» կոմիտէներուն, 21 Յունուար 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Մոնթրէալի Սուրբ Յակոբ Ազգային վարժարանի «Բաստրմածեան» սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական հանդիսութիւն՝ ՀՅԴ-ի 127-ամեակին առթիւ, ներկայութեամբ Հոգէ. Հայր Վարդան Վրդ. Թաշճեանի, ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչներու, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կ.Կ.-ի ներկայացուցիչ ընկ. Տարօն Տէր Խաչատուրեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի, ՀՅԴ Կեղրոնական կոմիտէի անդամներու, ինչպէս նաև քոյլ միութիւններու ներկայացուցիչներու, դաշնակցական ընկերներու եւ համակիրներու հոգ բազմութեան:

Հանդիսութեան բացումը կատարեց Համազգայինի «Քնար» երգչախումբը՝ «Մեր Հայրենիք» եւ «Մշակ բանուոր» քայլերգներու երգեցողութեամբ, որմէ ետք օրուան հանդիսավար ընկհ. Նորա Արուշեան հանդէս եկաւ բացման խօսքով: Ընկհ. Արուշեան զոյք կոմիտէութիւններուն անունով բարի գալուստ մաղթեց բոլոր ներկաներուն, ապա նշեց. «Փոթորկալի տասնամեակներու ընթացքին Դաշնակցութիւնը իր հազարաւոր նահատակներու արեամբ, իր բիւրաւոր նուրիեալներու անլուր եւ համեստ զոհաբերութեամբ ապացուցեց եւ տակալին կը շարունակէ ապացուցել, որ ինք եղած է եւ կը մնայ հայ ժողովուրդի հաւաքական իդձերը հետապնդելու սահմանուած ամենավտահելի կառոյցը»: Ան իր խօսքին աւարտին յիշեց նաեւ, թէ հայ ժողովուրդը

այս տարի պիտի նշէ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը, եւ Դաշնակցութիւնը կը պատրաստուի զայն նշելու մեծ շուրջով եւ համահայկական տարողութեամբ:


Համազգայինի «Քնար» երգչախումբը հանդէս եկաւ «Հայրենիքիս հետ» երգի կատարմամբ, իսմբավարութեամբ՝ տիկ. Լոռի Անթունեանի եւ նուագակցութեամբ՝ տիկ. Ոիթա Շամլեանի: Գեղարուեստական յայտագրին մաս կը կազմէր նաև Համազգայինի «Անի» պարախումբը, որ խանդավառեց ներկաները «Քոչարի» պարով, եւ որուն գեղարուեստական զեկավարն է տիկ. Եւա Հայրապետեան:

Համաստեղի «Հայու Հոգին» բանաստեղծութիւնը հնչեց վաստակաւոր ասմունքող տիկ. Անահիտ Պալեանի ոգեւորիչ կատարողութեամբ, որուն յաջորդեց օրուան պատգամաբեր, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կ.Կ.-ի ներկայացուցիչ ընկ. Տարօն Տէր Խաչատուրեանի բանախոսութիւնը: Ընկ. Տարօն ողջունելէ ետք ներկաները, անդրագարձաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ստանձնած դերակատարութեանց, պարտաւորութեանց եւ պատասխանատուութեանց, որոնց շնորհիւ հայ ժողովուրդը իր վստահութիւնը անվարան շնորհած է այս կազմակերպութեան: Ան կարեւորութեամբ շեշտեց, թէ «Դաշնակցութիւնը իր բոլոր ուժերով ու միջոցներով կը ջա-

ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ... Շար. Էջ 9

<p>Aline Shnorhokian Mortgage Advisor Tel: 1 866 231-8876 Fax: 450 688-7555 Cell: 514 797-1375 aline.shnorhokian@cibc.com</p>	<p>ALBERT ARKILANIAN Courtier immobilier résidentiel Residential Real Estate Broker arkilanian@sutton.com Cell: 514.962.8822 Bur: 514.426.9595 Fax: 514.426.9596 *certaines conditions s'appliquent</p>	<p>Kevork Asadourian Directeur des ventes - usagé Sales Manager - Pre-Owned kasadourian@gabriel.ca</p>
<p>École De Conduite AZIG Driving School Tel: 514-336-1110</p> <p>Moniteur-Instructeur AUTOECOLEAZIG@HOTMAIL.COM 1400, rue Sauvé O, Montréal, QC H4N 1C5, Instruction Automatique ou manuelle Suite 1438 Centre Adonis II</p>	<p>NATALIE SKAFF, CPA, CGA Comptable Professionnelle Agrée Chartered Professional Accountant Personal & Corporate Tax Returns Financial Statements Bookkeeping Business Plan Services available in Armenian, Arabic, English and French nat.skaff@gmail.com Tel. (514) 963 3363 2866 Rue De Champlain Saint-Laurent, Québec H4R 3B7</p>	<p>BRING YOUR OWN WINE</p> <p>NAZARETH CLASSIC GRILL 550 Curé Labelle, suite 17, Ste-Rose, QC H7L 4V6 Tel: 450.937.4064 Email: resto.nazareth@hotmail.com</p>
<p>SAMUEL TOPALIAN 450 682-1644</p> <p>AUTO SAMSON</p> <p>MÉCANIQUE GÉNÉRALE - REMORQUAGE SERVICE DE PNEUS MISE AU POINT 4700 BOUL. SAMSON, CHOMEDEY LAVAL, QC.</p>	<p>Hayk Hartounian Courtier immobilier résidentiel Residential Real Estate Broker C 514.574.6162 B 514.333.3000</p>	<p>CUEILLETTE ET LIVRAISON GRATUITE À DOMICILE ET AU BUREAU (MONTREAL ET LAVAL) 2535 de Salaberry, Montréal Tél: 514.334.7830</p>

Տաճկահայ Գաղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ - Գ.



Գլուխ Առաջին

Հնդկանուր Ակնարկ Մը

Վճռական վայրիկեան էր: Հակառակորդը մեզի կը
ներկայանար որոշակի առաջնորդութեամբ եւ կը պա-
հանջէր որոշ պատասխան եւ համապատասխան գործ-
նական քայլեր: Ոչ հայութիւնը եւ ո՛չ ալ Հ.Յ.Դաշնակ-
ցութիւնը պատրաստ էին վճռական դիրք մը բունելու:
Պատերազմը ընդհանուր բեկում առաջ բերած էր եւ
շուարումի մատնած հայ հասարակութիւնը: Ժամանակը
կարծ էր եւ բնականոն յետ նահանջ մը դէպի թրքական
օրիենթասփոնը անհնարին: Խակ հակաթրքական օրիան-
թասփոնն ալ օդը ցնդած էր, բացի բնագդական հա-
կաթրքութիւնէ, որովհետեւ հայոց օրիանթասփոնը եւրո-
պական հաւաքական կամքի (անշուշտ խախուտ հաւա-
քականութիւն մը) վրայ հիմնուած էր: Այդ հաւաքա-
կան կամքը չկար: Կար միայն Ռուսաստանը, որ քիչ
յետոյ պատերազմի պիտի բռնուէր Թուրքիոյ հետ: Ու-
րեմն, այդ պարագաներուն, այս կամ այն օրիանթասփ-
ոնն ունենալը, կը նշանակէր միանալ մէկ կողմին եւ
պատերազմ յայտարարել միւս կողմին դէմ: Այսպիսի
կտրուկ առաջարկութիւն դրուած էր հայ ժողովրդի եւ
Հ.Յ.Դաշնակցութեան առաջ, երբ թէ՛ մեր հաւաքակա-
նութիւնը եւ թէ՛ մեր քաղաքական մէծ կուսակցու-
թիւնը կատարեալ երկուութեան մէջ կ'ապրէին:

Թըքական օրիխանթասսիոն չէինք կրնար ունենալ
եւ եթէ փորձէինք ալ մեր կրած վնասներէն աւելին պի-
տի կրէինք: Եթէ Բալկանեան պատերազմի հետեւանք-
ներով մենք հակաթըքական ուղղութիւն մըն ալ
չընդգրկէինք, դարձեալ ենթակայ պիտի ըլլայինք
թըքական դաժան ծրագրին: Այս խորին համոզումը
հիմնուած չէ զգացումներու, այլ պատմական բացա-
յայտ տուեալներու վրայ: Առանց մանրամասնութեանց
մէջ մտնելու, կը յիշեմ միայն քիւրդերու եւ չէրքէնե-
րու կոտորածները, որոնք եւ՛ իսլամ էին եւ՛ դաշնակից
թուրքին, սակայն համաթրքութեան ազգային ծրագրին
զոհ գացին: Այս ճշմարտութիւններու դնահատման
առջեւ տակաւին տատանիլը, կը նշանակէ ամբողջովին
անդիտանալ մեր պատմութիւնը:

Մնացած հոսանքներու եւ հասարակական հաստատութիւններու վրայ չեմ ծանրանար: Առողջ հայ ագգային պատմութեան արտաքին կեղեւը կը կազմեն: Իսկ հայ ժամանակակից պատմութեան ներքին բովանդակութիւնը Դաշնակցութեան գործունէութեան մէջ կ'ամփոփուի: Հ.Յ. Դաշնակցութիւնը ցիրուցան եւ ազգային կեդրոնացած իշխանութիւն չունեցող հայութեան կառավարական սաղմն էր. եւ հետեւաբար՝ անոր կը մնար Հայոց կառավարական պատասխանատու Փունկցիան:

Հ.Յ.Դաշնակցութիւնն արտացոլացուց այն տատանուող դէմքը որ ունէր հայ ժողովուրդը, եւ բռնեց այնպիսի գիրք մը, որ ճիշդ պատկերն էր հայ ժողովրդի երկուութեան (տուալիկմի):

Թուրքերը կ'ուղէին որ մենք ապստամբինք Արարատական Հայաստանի մէջ. գործենք ոռուսական բանակի կռնակէն. բացի օրինական զինուորներէ, կամաւորական գունդեր կազմակերպենք եւ Կովկասիան ճակատի վրայ արշաւենք: Մէկ խօսքով, կ'ուղէին որ ոչ միայն չմտածենք Թուրքիոյ մէջ ամփոփուած հայութեան ինքնապաշտպանութեան մասին, այլ այնպիսի քայլեր առնէինք, որ ամբողջ Կովկասի հայութիւնն ալ ենթարկուէր ոռուսական սուլրին: Այդ բոլորի փոխարէն Թուրքիա կը խոստանար Արարատական Հայաստանը ինքնավարդարձնել Օսմանիան գերիշխանութեան տակ: Արարատական Հայաստանի մասին ալ, անշուշտ, իրենց ինքնայատուկ սահմանագծումն ունէին: Տաճկահայաստանի մասին խօսք չկար. այդ իրենց ներքին խնդիրն էր, որ վարչական բաժանումով եւ տեղական ինքնավարութեամբ պիտի «բարեկարգէին»: Վերջին հաշուով, թուրքերու տուած խոստումները եթէ իրականանային, կ'իրականանար լիովին համաթրքութեան ծրագրի առաջին մասը:

Այս ամբողջ վտանգները իթէ մէկ կողմ թողնենք, ու ուշադիր քննութեան ենթարկենք Թուրքիոյ առաջարկները, պիտի տեսնենք որ, հայերը որքան ալ բանի-մաց չըլլային, այսուհանդերձ պիտի գիտակցէին, ուր Թուրքիան այն ուժը չէր ներկայացներ, որ կրնար նման

Դուք պատճեն այս առաջարկացնում, որ զի՞ւալ առաջ ծրագիրը մը գլուխ բերել եւ պահպանել մեզ ոռուսական մեծ ուժի դէմ: Խսկ հայութիւնն իր ամբողջական զանգ-ուածով ոռուսական պետութեան դէմ հանել, քաղաքա-կան նման ծրագրի մը հիման վրայ, ծիծաղելի յաւակ-նութիւն մը պիտի ըլլար: Միինչդեռ Դաշնակցութեան-հիմնական մտահոգութիւնը կու գար Թուրքիայէն: Հայ ժողովուրդը ահուելի վտանգի մը առջեւ կը գտնուէր եւ մենք չէինք կրնար մեր աչքերը փակել թուրք տարրի չ

ձգուումները չտեսնելու համար:

Հ.Յ.Դաշնակցութիւնը կը պատասխանէր իթթիհա-
տին եւ հետեւաբար՝ թուրքիոյ. Որ հայ ժողովուրդը կը
մնայ չչզոք: Հայ ժողովուրդը բաժնուած է երկու հատ-
ուածներու: Ռուս. Հատուածը իր պեսութեան սահման-
ներու մէջ ենթակայ է պարտագիր զինուորագրութեան,
եւ պիտի կատարէ իր պարտականութիւնը: Տաճկահա-

յութիւնը հաւատարիմ կը մնայ Թուրքիոյ, կ'ենթարկ-
ուի պարտադիր զինուորական պարտականութեան եւ
լիովին կը կատարէ իր պարտքը Հանդէպ պետութեան:
Նոյնիսկ թիկունքի ծառայութեան համար կը կազմա-
կերպէ կամաւորական խմբեր եւ կ'օժանդակէ թուրք
կառավարութեան, եթէ այդ խումբերուն զէնք մատա-
կարարուի: Այս վերջին ձգտումը ցոյց կը տրուէր, որ-
պէսզի հնարաւորութիւն ունենանք գոնչ շօշափելի
զինուած ուժ մը ունենալ Հայկական նահանգներու մէջ,
ինքնապաշտպանութեան մը պարագային, անոնցմէ
օգտուելու համար:

Ինչ որ կը վերաբերի հայերուս, ասիկա զնոպական
պատասխան մը չէր: Այդ անզնուականութիւնը ոչ
միայն պատասխանի արտաքին ձեւին մէջն էր, այլ մեր
կուսակցութեան ղեկավար շրջանի եւ Հոգեբանութեան
եւ գործեկալարպին մէջն էր: Սակայն այդ պատասխա-
նը թուրքերուն համար վճռական նշանակութիւն ու-
նէր: Թուրքերը մեկնեցան Էրզրումէն մէկ համոզումով,
որ այդ պատասխանը ժխտական էր իրենց համար, եւ
որ՝ երբ մենք բացարձակօրէն իրենց հետաք չենք, հապա-
ռութե՛մն Ռուսաստանի հետա ենք: Ատկէ յետոյ կը մնար
պարզ քաղաքավարական կեղծ յարաբերութիւն մը,
որով գիտակցօրէն ինքզինքնիս կը խարէինք, սպասելով
աւելի լաւ օրերու գալուն:

Դէպքերը մեզմէ աւելի արագ կ'ընթանային։ ուռ-
սահայ կեանքի մէջ ուռսական օրինանժամկինը պարարտ
հող կը գտնէր։ Ուռսական կոչին, հայ ժողովուրդը այն
տատանուող պատասխանը չէր տար, ինչ որ առւած էր
Դաշնակցութեան Ընդհանուր ժողովը թուրքերուն։ Հայ
հասարակական բնագգական ոգեւորութիւնը շարժումի
կը փոխուէր։ Շարժումի ոգին ներշնչողը, ուռսահայ
իրականութեան մէջ, դարձեալ Դաշնակցութիւնն էր։ Եւ
տարերային եւ գիտակցական այդ շարժումը կը յան-
դէր կամաւորական շարժման։

Տաճկահյաստանի եւ ամբողջ Թուրքիոյ մէջ հայութիւնը կը կծկուէր հնազանդութեան եւ ինքնապաշտպանութեան վարագոյրին ետեւ, սպասողական ու անզէն։ Իրուսահյա հատուածը գտած էր իր ճիշդ ճանապարհը։ Պատմութիւնը այդ պիտի արդարացնէ, աւելի առարկայական քննութենէ մը յետոյ։ Եթէ դիտողութեան արժանի կէտ մը կայ, այդ այն է որ աւելի լայն չափի եւ աւելի լաւ կազմակերպուած հրապարակ չենք եկած։

Իսկ տաճկահայ Հաստուածը, իմ կարծիքով, մոլոր
Ճանապարհի վրայ էք: Հիմա շատ դիւրին է դատել, քան
այդ օրերու շփոթին մէջ: Այս օր պատմական տուեալ-
ներէ ետք, դիւրին է վճռական կարծիք յայտնել մէր
բռնելիք դիրքին Հանդէպ: Մեր չէզոքութիւնը կը նշա-
նակէր թշնամութիւն Հանդէպ թուրքին: Այդ պարա-
պան կատարենասէն աետոք է ու կոսակուենք: Կա ու ոհի

զաս զատարմալայց պէտք է զ գրտակցը ըսթ: Կար ուրբշ չեշտուած երեւոյթ մը, այդ այն է որ ոչ միայն ուստա- կան բանակները կ'արշաւէին Թուրքիոյ վրայ, այլ ուռ- սահայ Հատուածը եւ հոն ամփոփուած Տաճկահայու- թիւնը կամաւորական գունդերով միացած էին ուստա- կան յարձակողականին: Այս ակնյայտնի դրութեան առջեւ, Հայերու Հնազանդութիւնը եւ ինքնապաշտպա- նութիւնը, անխելքութիւն էր, պարզ կարճամտութիւն, թուրքերը խարելու միամտութիւն մը, ինչ որ բացար- ձակ անկարելիութիւն մըն էր: Հայերս պէտք է բռնէինք ապստամբական դիրք: Ինքնապաշտպանութիւնը այն առումով ինչ որ մենք հայերս կ'ըմբռնենք, ատիկա վերջին շունչը չփէելու ջանք մըն է եւ չի հասնիր իր նպատակին: Ինքնապաշտպանութիւնը թուրքիոյ մէջ, այդ ժամանակաշրջանին կարելի էր միայն ապստամ- բութեամբ, զգուական ու խիզախ, Վանէն մինչեւ Կիլիկ- իա: Այս հոգեբանութիւնը գոյութիւն չունէր, այսպիսի ծրագիր մը գծուած չէր: Հայութիւնն ու Հ.Յ.Դաշնակ- ցութիւնն այսպիսի ճեռնարկ մը գլուխ հանելու համար պատրաստուած չէին: Երկուութիւնը եւ տատանուած մնացին իրենց ուժին մէջ: Ամբողջ Հայութիւնը միա- կամ ու միադէմ հրապարակ չեկաւ: Դէպքերը եկան ու

3

3.
1914-ի հոկտեմբեր 12-ին Գէօքէն եւ Բրէսլաւն գերմանացիներու նախապատրաստութեամբ եւ Էնվէր փաշայի հրահանգով մտան Սեւ ծով, ոմբակոծեցին Բաթումը, Եալթան եւ Սեւաստոպոլի եզերքները, եւ խորտակեցին երկու մարդաստար նաևեր (3) Սեւ ծովու բացերը, եւ այսպիսով պատերազմի հոչակումը Ռուսաստանի եւ Թուրքիոյ միջեւ կատարուած իրողութիւն մը զարձուցին: Իթթիհատի զելկավարները գերմանական զօրահրամանատարութեան կատարեալ զաւակիցներ էին: Շլացած էին գերմանական լայն երազներէ եւ անոնցմէ աւելի քան ներշնչուած էին, իրենք ալ իրենց կարգին, լայն հորիզոններ գծելու համաթրքութեան եւ համիլզամութեան ճակատներու վրայ: Արեւելուտքէն կծկուած Թուրքիան պիտի գար լայնանար Արեւելքի մէջ, տարածուելով Կովկաս, Պարսկաստան-Թուրքիստան, վերագտնելով իր կայսերական հողերու տարածութիւնը, առաւել, բազմապատճենով իր թիւր իրմէ անջատուած ազգակից-

Ներով: Էնվէրն ու Թալէսաթը մեծ անձնավստահութեամբ նետուեցան այդ շրջապտոյտին մէջ. կատարելապէս գիտակցելով որ իտալական եւ բալկանեան պատերազմներէն եւ պարտութիւններէն յետոյ, Թուրքիան կը նմանէր այն պարտուած ցուլին, որու կաշին ոսկորներուն փակչէլու երեւոյթ մ'ունէր: Ամէն ինչ կորսնցուցածի հոգեբանութեամբ՝ փոքրացած Թուրքիան պատերազմի մէջ կը յուսար գտնել իր կրկին մեծութիւնոր:

Պատերազմը երկաթէ պատուր մը կը ստեղծէր հայութեան երկու խոչոր հատուածներու միջեւ։ Հայութիւնն իր ամբողջ զանգուածով կ'իյնար երկու թշնամի բանակներու կրունկներուն տակ։ Երկու հատուածներ

ալ Հարկագրուած էին բռնել ինքնուրոյն ուղի մը, իրենց անմիջական շրջապատը նկատի առնելով:

” ս սիլտէս դուրս հ ասեգասանօրէս ծանրասալ
ուսու-թրքական պատերազմի մանրամասնութեանց
վրայ եւ Հանել ընդհանուր եզրակացութիւններ։ Նոյն-
պէս ուսումնասիրութեան նիւթ չեմ կրնար դարձնել
տաճկահայ ժողովրդի դիմադրական եւ ինքնապաշտ-
պանողական գործերը եւ լայնօրէն վեր Հանել կոտո-
րածներու ամբողջական պատկերը։ Ես այդ խնդիրներու
գնահատումը կը տամ միայն կողմնակի կերպով եւ այն
չափով, որ չափով այդ խոշոր դէպքերը անմիջական
առնչութիւն ունին իմ ընդուրկած նիւթին հետ։

Ամենէն բնորոշ կողմը որ ես կրցած եմ նշարել

պատերազմի առաջնորդը շրջանին, այդ այն անսահման ողբերութիւնն էր եւ հաւատը որ քանի մը ամիսներու խնդիր կը նկատէր թրքական պարագայթիւնը եւ հայկական բարձրաւանդակի գրաւումը։ Այդ հաւատքը բարձրածայն կը հոչչակուէր Կովկասի մէջ։ այդ հաւատքը գաղտնի կը սնուցանէր Տաճկաստանի սպասողական հայութիւնը։ Ուրիշ շատ ազգեր ու փոքրիկ պետութիւններ այդ խանդավառ ու անհաշիւ մթնոլորտն ապրեցան ու խաբուեցան։ մենք բացառութիւն չէինք կրնար կազմել։ Բացառութիւն էր միայն Անգլիան, որ անգլօ-սաքսոն պաղարիւնով ու հիւմոռով կը յայտարարէր առաջին օրերուն իսկ, որ ներկայ պատերազմի համար 4-5 տարուայ համբերատար ջիղեր ունենալու է։ Կազմակերպուած Գերմանիան իսկ, այսքան երկար ժամանակուայ մը հաշիւը ըրած չէր...

Մինչեռ պատերազմը ընթացաւ դանդաղ: Տաճ-
կահայստանը գրաւուեցաւ մաս առ մաս: Ընդմիջուե-
ցաւ շատ ցաւալի նահանջներով: Նահանջ ու ներդաղթ
իրարու յաջորդեցին: Կազմակերպուեցանք ու նորէն
քանդուեցանք: Ապրեցանք երկունքի օրեր, մինչեւ
ծնաւ մանուկը՝ 7 ամսական,- ՀԱՅԱՍՏԱՆ: Բայց
բժիշկներու բոլորի կարծիքն այն եղաւ որ այդ մանուկը
պիտի ապրէր:

Այժմ աստիճանաբար մատնենք Տաճկահայաստան. ու մօտենանք իւրաքանչիւր շրջանի դէպքերուն եւ վեր հանենք մեր ժողովրդի ներքին կեանքի արժէքը, որ արտաքին ընդհանուր ժխորհին տակ վարագուրուած կր մնայ:

(3) Ես հոկտեմբեր 12-ի կէսօրին նաև առած էին Տրապիզոն ելնելու եւ անկէ ալ Սասուն-Մուշ երթալու համար: Ինձի հետ կը տանէի Հ.Յ.Թ.Բիւրոյի հրահանգ նամակները էրգրում եւ Մուշ: Պօլսոյ եւ Թուրքիոյ դաշնակցական ղեկավար ընկերներու կարծիքով կամաւորական շարժման շուրջ շատ աղմուկ եւ շատ ցոյցեր էին որ տեղի կ'ունենային: Ընկերներն ինձի կը թելափրէին, հնարաւորութեան պարագային, Կովկասի վրայով անցնիլ եւ յայտնել Կովկասի մեր դեկավարներուն որ հրաժարութիւն ցուցական գործունեութենէ, եւ գաղտնի աշխատանք կատարեն (այդ ատեն տակալին կը կարծէին որ փոքրիկ ու ֆետայական գաղտնի խմբերով գործ կարելի էր տեսնել. ամբողջ իրականութիւնը կը մնար մեզի համար անչափելի): Հազիւ թէ մեր նաւը Վոստրը անցած եւ հասած էր Զունգուլտափի մօտերը, երբ նաւապետը կը ստանար ուստիօկրամ մը դէպի ոռուսական ափերը փախչելու: Մեզ հետ նամբայ ելած նաև մը խորտակուեցաւ: Մեր նաւը քանի մը օրուայ թափառումներէ յետոյ կրցաւ խուսափի Գէօրգին եւ մենք 17 օրուայ ծովու վրայ սպասումներէ յետոյ, նոր կրցանք մօտենալ Օտեսային: Ես երկրի նամակները յանձնեցի Արքեւլեան Բիւրոյին եւ զեկուցում տուի մեր ընկերներու տրամադրութեանմասին: Բայց կովկասիայութեան ոգեւորութեան ալիքը իր գագարնակէտին հասած էր եւ բոլոր գործնական ժայիերը առնուած էին: Այդ իրողութեան առջեւ թէ արտասահմանի եւ թէ Կովկասի կուսակցական մարմինները լծուեցան գործին՝ շարժման աւելի կազմակերպուած բնոյր մը տալու:

Կարօ Սասունի



Հովանաւրութեամբ
Գերաշնորհ Տ. Բարգէն Արք. Չարեանի
Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմի

Առաջնորդի Ըստի

Ի նպատ Ազգային Ծանոթագրանին

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄ
ԱՌԱՋՆՈՇԱՐԱՄ
ԿԱՆԱՅՑ ԽՈՐՀՈՒԹԵՒՆ



Հաշկերոյթը տեղի պիտի ունենայ

ԿԵՐԱԿԻ՝ 4 ՓԵՎՐՈՒԱՐ 2018-ԻՆ
ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 5-ԻՆ

ԶԵՄՆԱՐԿԻ ՀՈՎԱՆԱՔՈՐ
ՏԵՐ ԵՒ ՏԵԿԻՆ
ՇԱՄԹ ԵՒ ԱԼԻՆ ՂԱԶԱՐԵԱՆ

ԹՈՐԹՈՅՑԻ ՀԱՅ ԿԵԴՐՈՍ
45 HALLCROWN PLACE, WILLOWDALE, ON M2J 4Y4
\$100.00

ԶԵՄՆԱՐԿԻ ՀՈՎԱՆԱՔՈՐ
ՏԵԱՐ
ԳՐԻԳՈՐ ՏԵՐ ՂԱԶԱՐԵԱՆ

ՄՈՆԹՐԵԱԼ ՀԱՅ ԿԵԴՐՈՍ
3401 OLIVAR ASSELIN, MONTREAL, QC H4J 1L5
\$100.00

Յանելեալ տեղեկութիւններու
և տուժներու համար լինել



514-856-1200




preacy@armenianprelacy.ca

armenianprelacy.ca

Annual Valentine's Ball

FEBRUARY 10, 2018

At the Chateau Royal Reception Hall
3500, boul. Du Souvenir, Chomedey, Laval



Առօնակերպութեամբ՝

Հայալի
Հայ
Կեղրոնի



Մասնակցութեամբ՝
ԱՐՄԵՆՉԻԿ Եւ
Եր Նուազախումբին

Լու Անձելոսէն

Մուտքի նույր

\$95.00

12 տարեկանէն վար
Փոքրերուն
\$50.00

VIP TABLES AVAILABLE

Տոմսերու համար
հեռախայնել

Յասմիկ Պիլեմձեանին
(450) 682-5231

Վահան Վարդանեանին
(514) 804-1696

FIND US ON FACEBOOK:



ACC LAVAL



JOUMMAR RESTAURANT

www.joummar.ca

COMING SOON IN MISSISSAUGA BY SAMAD IRAQI GROUP

Halal

Noor Fine Food
Gourmet Mediterranean Cuisine

طازج وجيد لتقديمها
على مائدةك

Freshness & Goodness
Right to Your Table

Halal

Kabba Mousse

Bourak

Hamuth

Chap

Tapsek

Halab

1 HIGH MEADOW PLACE, UNIT 9, TORONTO, ONTARIO, M9L 2Z5 • Tel (416) 745-3111 • Fax (416) 745-9337

noorfinefood



**Pharmacie
Levon Benohanian et
Mher Koubelian Inc.**

Pharmacien-propriétaires

T 450 688-4111

F 450 681-5525

proximlaval@gmail.com

3915, Boulevard Samson
Laval, QC H7W 2G1

Lun. au vend. : 8h30 à 21h

Sam. et dim. : 9h à 17h

Infirmière (jeudi) : 8h30 à 15h

ProXim



Անվճար սպասարկութիւն մինչեւ ձեր տունը.
Ծաբաթական դեղատուփիկի պատրաստքինն.
Ազատ փոխադրում ձեր դեղացանկի (dossier)
այլ դեղարանն. Էնդրու պատուատում
(vaccination) հիւանդապահի կողմէ.

Բուժական հետեւում՝
արևան բարակութեան (INR), շնչերակային
ճնշման (tension artérielle), արեան շաքարի
(glycémie capillaire), արևան մաղձածարպի
(cholesterol), են.

ANI

Ristorante

905.761.6484

1450 Clark Ave. West,
Thornhill ON L4J 7RS

LOOKING FOR FULL TIME CHEF TO GRILL



ԱՅՍ ԱՆԿԻՒՆԵՆ
Աւելի արդիւնաւէտ ըլլալու համար

**Խօսքը կը վերաբերի մեր՝ ՀՅԴ եւ
ընդհանրապէս հայ մամուլին:**

Խօսքը կը վերաբերի նաեւ որակին՝
ըլլա՛յ լեզուի, ըլլա՛յ բովանդակութեան
տեսակէտէն:

իօսքը կը վերաբերի վերջապէս
այն արդիւնաւէտութեան, որ նոյն մի-
ջոցներով՝ մարդկային թէ նիւթական,
կարելի կը դարձնէ հասնի աւելի բարձր
որակի, մատչելի ըլլալ ընթերցողներու
աւելի լայն շրջանակի:

Իսկ ի՞նչ է առաջարկուածը:

Հայ մամուլը նկատի առնել որպէս
մէկ մեծ ցանց, որ կը պարփակէ անոր բո-
լոր անդամները, Հայաստան թէ Սփիտոք,
կեդրոնական, շրջանային թէ տեղական
մակարդակի, կուսակցական թէ անկու-
սակցական պատկանելութեամբ, արեւե-
լահայերէն թէ արեւմտահայերէն, տպա-
գիր թէ առցանց: Ստեղծել այս բոլորը
միացնող լայն պարունակ մը, իրարու
առնչող սստայն մը, առանց կաշկան-
դումներու կամ պարտադիր պայմաննե-
րու: Պարզապէս հորիզոնական կապ մը,
բայց անպայման գործակցութեան յօժա-
րութեամբ մը:

Մամուլի դերը առաջին հերթին
լրատութիւնն է, ճիշտ այդ մարզին մէջ
ալ անհրաժեշտ է մեր տունը կարգի դնել
ամենէն առաջ:

Հայրենի լուրերը որոշ չափով կա-
նոնաւոր կերպով կը հազորդուին Ար-
մէնպրես գործակալութեան կողմէ։ Ան իր
լրատուութիւնը կը կատարէ արեւելահա-
յերէնով։ Ան աստիճան մը վեր պիտի ելլէ
իր ներկայ մակարդակէն՝ ուշադիր ըլլա-

լով, որ անհարկի կերպով օտար բաւերալ չխաթարէ մեր լեզուն: Հայերէնի գաղ-դացումը մամուլի առաքելութեան մաս կը կազմէ, կազմած է հինէնի վեր: Այսօր ալ տարբեր չի կրնար ըլլալ ու մեծ պա-տասխանատուութիւն ունի այստեղ Ար-մէնպեսը: Իր հաղորդումները պէտք է ըլլան անթերի հայերէնով:

Միւս կողմէ, Սփիւռքի թերթերը
լուրերը ստանան նաեւ արեւմտահայե-
րէնով։ Անհրաժեշտ է, ուրեմն, որ Ար-
մենպիրը, ինչո՞ւ ոչ՝ «Հայմանուց» կամ
«Հայլուր» գերանուանուելով, ի հարկին
օժանդակ սպասարկութեամբ մը, արեւմ-
տահայերէն ալ հաղորդէ իր լուրերը, սա-
կայն այդ տարբերակը պիտի չըլլայ
պարզ մեքենական վերածում մը, այլ
պիտի շարադրուի արեւմտահայ լեզ-
ուամտածողութեամբ։ Այստեղ շեշտելով
աւելցնեմ, որ որքան բառամթերքային
տեսակէտէն, նոյնքան ալ ուղղագրական
ու խմբագրական տեսակէտէն պէտք է
հաստատուի միօրինակութիւն մը,
արեւմտահայերէնի ինչպէս նաեւ արեւե-
լահայերէնի պարագային։ Արեւելահայե-
րէնի մէջ այդ միօրինակութիւնը որոշ
չափով առկայ է, բայց հոն եւս սկսած է
տատանումներու ենթարկուիլ։ Այստեղ
նկատի առնել տարբեր ձեւերով գրուող
բառերու, գլխագրերու, թուականներու
գրելաձեւերը եւ այլ խնդիրներ, որոնց
շուրջ կարեւոր է ընդհանուր համախո-
հութեան մը հասնի։

Բոլոր պարագաներուն լուրջը պիտի
տրուի երկու ձեւով՝ ամբողջական ու
ամփոփ։ Երբ լուրջը կը պարունակէ ար-
տասանուած ճառեր, ուղերձներ կամ յա-
ւուր պատշաճի ներկայացուած խօսքեր,
ատոնք բոլորը պիտի տրուին ամփոփ
տարրերակին մէջ իրենց գիշաւոր միտք-
բանիին համառօտ ներառումով։ Այդ
բոլորը՝ առանց մեկնաբանութիւններու-
թուտ առարկայական տեղեկատուու-
թեամբ։

Լրատու գործակալութիւնը պիտի
ստանձնէ նաեւ Սփիւրքի լուրերու Հա-
ղորդումը, ինչ որ ներկայիս չի կատար-
ուիր, կամ հազուադքէպօրէն կը կատար-
ուի: Ան սակայն ամենուրեք չունի իր
մնայուն թղթակիցները: Հոս է, որ
սփիւրքահայ մամուլը պիտի մտնէ ցան-
ցին մէջ, ու ի՞ր ճամբով մեր գաղթօճախ-

ներու լուրեկը, լուսանկարներու ալ ըն-
կերակցութեամբ, պիտի փոխանցուին
գործակալութեան, որպէսզի ան ալ զա-
նոնք անյապաղ վերախմբագրէ, երկու
լեզուաճիւղերով եւ զոյգ ուղղագրու-
թիւններով, նոյնակէս ոչ միայն պարզ
մէքինական փոխակերպումով, ու անմի-
ջապէս վերադարձն ցանցին, միշտ ամ-
փոփ ու ամբողջական ձեւերով՝ բոլորին
կողմէ օգտագործուելու համար:

Գաղթօճախներու լուրերը պիտի

Եւ մասամբ նորին:

Մեկնաբանութիւնները, վերըու-
ծումները, տեսակիցտներու հրապարակու-
մը բոլոր մակարդակներուն վրայ կը կա-
տարուին թերթերու խմբագրութիւննե-
րուն եւ իրենց աշխատակիցներուն կող-
մէ: Անոնք եւս ցանցին վրայ կը նաև
մատչելի ըլլալ բոլորին:

Մամուլի իրավաքանչխւր անդամը
իր դիմագիծը կ'ունենայ իր խմբագրու-
մին, լրատուութենէն անդին՝ ներկայա-
ցուցած նիւթերու ընտրութեան, հար-
ցազրոյցներու, կլոր սեղաններու, յաւել-
ուածներու ու բացառիկներու եւ հրա-
պարակագրական այլ յատկանիշերու մի-
ջոցաւ. խմբագրութիւնները, ձերքա-
գատուելով լուրերու պատրաստութեան
ծանր աշխատանքէն, կրնան աւելի մար-
դուժ եւ ժամանակ տրամադրել ա՛յդ
մարզերուն մէջ ու աւելի ներկայանալի,
հրապուրիչ ու փնտուած թերթեր հրա-
տարակել:

Ցանցին մասնակցելու համար թերթերը կը ստանձնեն նիւթական փոքր պարտաւորութիւն մը՝ պահելու համար գործակալութեան յաւելեալ պաշտօնէութիւնը, նոյնիսկ հայթայթելով արեւմտահայերէնի ու դասական ուղղագրութեան քաջածանօթ մարդուժը, իրենց իսկ անձնակազմերէն թերեւս, որպէսզի այս քայլերը առնուին։ Այս գումարը կարելի է նոյնիսկ գոյացնել մամուլէն անկախ, թերեւս նոյնիսկ Հայաստան համահայկական հիմնադրամին ճամբով։



Ի հարկէ այս ամենը կարելի կը
դառնայ եթէ, ինչպէս ըսուեցար, գոր-
ծակցելու պատրաստակամութիւնը ըլլայ:
Այս', աւելի արդիւնաւէս, ուրեմն
եւ աւելի տարածուն ու ազդեցիկ կրնա' /

Աւազը՝ առաջատար և ազգայիշ զբայ
դառնալ մեր մամուլը, հայ մամուլը,
մանաւանդ լրատուութեան այսօրուան
յառաջացած հնարաւորութիւններով եւ
մեր ունեցած մարդուժով ու նիւթական
միջոցներով։

Քայլ մը պէտք է առնուի մտնելու
համար... 21-րդ դար։ Առնե՛նք այդ
բառը։



Այցելեց՞ք Թորոսթոյի ամենօրեայ վարժարանի
բարենորդուած կայքէջը / Visit our new website
www.arsarmenianschool.ca



ՅորելեարԱերը Եւ Դաշնակցութիւնը

ՅորելեարԱերը հետքոտ իրադարձութիւնը մը կը թեւակուխնք: Մայիս՝ 28ի անկախութեան հուշակման ու պետականութեան կառուցման 100ամեակ, ՀՄԼՄի հիմնադրութեան 100ամեակ, Համազգայինի 90ամեակ, Դարաբաղեան շարժումի 30ամեակ եւ ի լրումն ամենայնի ու այս բոլորին վկայ՝ «Ասպարէզ» օրաթերթի 110ամեակ:

Ահա մօտաւոր բովանդակութիւնը «Ասպարէզ»ի խմբագիրէն՝ ընկ. Արօ Պողիկեանէն ստացուած ել-նամակին, որով կ'առաջարկէր ան մասնակցիլ թերթի ամանօրեայ բացառիկին՝ վերի նիւթերու շրջանակին վերաբերող յօդուածով մը: Նոյնանման ուրիշ ել-նամակ մը «Ազդակ»էն՝ նոյն առաջարկով:

Կ'երեւի մոռացումով զանց առնուած էին տեղի ունենալիք երկու այլ իրադարձութիւններ, մէկը՝ երեւանի հիմնադրութեան 2800ամեակի տօնակատարութիւնը, իսկ երկրորդը՝ ափրիկեան, ասիական, երոպական ու ամերիկեան ցամաքամասերէ ֆրանսախօս համարուող բազմաթիւ երկիրներու (francophone) համաժողովն է, որ, ըստ այս յօդուածագիրին, ամէնէն ծանրակշիռն ու օգտակար իրադրութիւնը կարելի է նկատել հայրենիքին համար, քանի որ անիկա առիթը պիտի ունենայ մայրաքաղաքին մէջ հիւլընկալելու քաղաքական, ակադեմական թէ գիտական շրջանակին չուրչ 90 կարկառուն ու ազգեցիկ ժողովականներ: Եզակի պատեհութիւն մը երեւանին, որ աշխոյդ բացուածք կատարէ, դիւնապիտական ինքնավստահութիւն ցուցաբերէ, մասնակից երկիրներուն համակրանքին արժանանայ եւ իրեւ անոնց իրաւահաւասար՝ ինքնորդ վերահաստատէ: Բայց ասիկա արդէն ուրիշ թեմա է եւ առնչութիւն չունի յորելեաններուն հետ:

Դաշնակցականի մը փոքր ու ներելի փառասիրութիւնը թոյլ կու տայ արձանագրելու, որ վերոյիշեալներէն «Ասպարէզ» օրաթերթ, ՀՄԼՄ ու Համազգային՝ հիմնադրութեան թուականէն սկսեալ՝ 8-11 տասնամեակներու վրայ ծաւալած իրենց գործունէութիւնը կենսաւորեցին անցեալին, ինչպէս ներկայիս այ կը վայելեն հայ զանգուածներու անվերապահ վստահութիւնը՝ չնորհւ Դաշնակցութեան, որուն բացուածք բացուածք կամաց առաջարկ է առաջին անդամն ըլլալով եւ անշրջելի կնիքով կերտուեցաւ հայ քաղաքացին:

Կատարութեան՝ յատկապէս ամերիկահայ կեանքի բոլոր բնագաւառուներուն մէջ:

Գալով Դարաբաղեան շարժումի 30ամեակին, դաշնակցականի փոքր այդ փառասիրութիւնը նոյնպէս իրաւունք կու տայ ըսելու, որ անկախ հանրապետութեան (1918-1920) շրջանին, հակառակ տիրող խառնաշփոթ պայմաններու գծուարութեանց, Դաշնակցութիւնը պահանջատէլ եղաւ, որ Դարաբաղը Հայաստանին անբաժան մասը կազմէ եւ անզիջող մնաց իր այդ պահանջքին մէջ: Հետագային, համայնավար վարչակարգի տարիներուն եւ մինչեւ 1988, այդ պահանջքը մշտապէս արձարծ պահողը, բարձրածայնողը եւ Սփիւռքի սերունդը անով վարակողը ի՞նքն էր՝ ՀՅԴ: Եւ երբ դարաբաղեան համար համար կառաւութեանը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտա ճակատագիրին թէնք, որ յատկապէս Սփիւռքի սերունդը եւ անուղղակի՝ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի համայնավար իշխանութիւնները, թէ՝ անոնց ձայնակցող սփիւռքեան որոշ հատուածներ, նոյնքան անհեթեթ մերժումով ազգային այս մեծագոյն իրագործումը Դաշնակցութեան սեփականութիւնը համար կայսեր կառաւութեան համաժողովային պութիւնը զինքնեալ բախտումներու յանդեցաւ, ի՞նքն էր դարձեալ, որ առաջին օրերէն կուռուզներուն օգնութեան հասաւ զինքնով ու անմնացորդ ազտամարտիկներով: Պատահական չէ, որ այդ թէժ տարիներուն, նախագահութեան դաշնակցական թեկնածուն՝ եղերաբախտ Արթիւր Մկրտիչեան նախագահ ընտրուեցաւ Արցախի նորակազմ Ազգային խորհուրդին:

Եւ հիմա՝ 100ամեակը 1918ի, որուն իրագործումը, իր եզակի տարրուութեամբ, մեծագործութիւն մըն է, որուն նմանը չկայ մեր պատմութեան մէջ:

Թագաւորական անկախ ժամանակաշրջաններ, հերոսական հրաշապատումներ, կայսերական տարածումներ, նոյնիսկ օտար հողի վրայ՝ հզօր Բիւզանդիոնին կիլիկիան նիկելով հոն պետութիւն հաստատելու խիզախութիւնը ունեցած ենք անշուշտ, բայց 1918ի պետականութեան չնորհւ էր, որ հայկական անդիմագիծ հասարակութիւնը մուտք գործեց ժամանակակից քաղաքակրթական գաղափառէն ներս, պաշտօնապէս ու միջազգայօրէն ճանաչում ստացաւ անիկա՝ իրեւ ազգային ինքնուրոյն միաւոր եւ պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով եւ անշրջելի կնիքով կերտուեցաւ հայ քաղաքացին:

Սարդարապատէն մինչեւ հայրենիքի համայնավարացում ու յատկապէս անկէ ետք, Հայաստանի եւ ընդհանրապէս հայ կեանքի հպարտափիթ ու տիսուր իրադարձութեանց մասին լաւ ու վատ շատ բան ըստած-գրուած է ու բացառուած չէ, որ տակալին շատ բան ըստի ու գրուի: Որեւէ պարագայի սակայն, կարելի չէ ուրանալ, որ 1918ին սահմանագծուցաւ հայրենիքի այն փոքր շերտ, զոր ունինք: Կարելի չէ ուրանական անոնց բարձրագույն միջազգային համար կամաց առաջին անդամն ըլլալով եւ անշրջելի կնիքով կերտուեցաւ հայ քաղաքացին:

Եւ մինչեւ Հայաստանի վերապահ կամաց առաջին բարձրագույն միջազգային համար կամաց առաջին անդամն ըլլալով եւ անշրջելի կնիքով կերտուեցաւ հայ քաղաքացին:

Եւ մինչեւ Հայաստանի վերապահ կամաց առաջին անդամն ըլլալով եւ անշրջելի կնիքով կերտուեցաւ հայ քաղաքացին:

Մասորէն կառչած մնացին անկախութեան գաղարարին, պանծացուցին տօնը, վառ պահեցին եռագոյնին փառքը եւ

անոնցմով խորհրդանշուած հպարտութիւնն ու գտառմները ներարկեցին յաջորդական սերունդներու հոգիներուն մէջ: Այդ կառչածութիւնն էր, որ յատկապէս Սփիւռքի սերունդը եւ անուղղակի՝ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդակ հայրենաբնակ հայութիւնը փրկեց գնչուի հոգեբանութեամբ անհեռանկար կեանք ապրելու գժախտագիրին թէնք, թէ եւ իրեւ անհեթեթ հակադարձութիւնը, թէ՝ Հայաստանի միանալիք իշխանութիւնները, թէ՝ Արդէն կամաց ապրելու գժախտագիրին թէնք, թէ ու այս պահապահ սփիւռքի սերունդը ներարկեցին յաջորդանդ

ԱՍՏՈԱԳՈՒԾԱԿ



ԽՈՅ (21 Մարտի 20 Ապրիլ) - Յաճախ մրցակցութիւններ կան ծեր աշխատավայրին մէջ, ինչ որ ծեր կ'ասհանգուացնել: Դուք պէտք չէ կարեւորութիւն տաք եւ ծեր գործը լրջօրէն պէտք է շարունակէք: Աւելի հանգիստ եւ ինքնավստահ կը զգաք, եթէ անտեսէք ուղիշները այդ բոլորը:

ՑՈՒԼ (21 Ապրիլի 21 Մայիս). - Երկար ճամբորութեան մը մասին կը մտածէք: Ձեր աստղը փայլուն է: Կատարեցէք ծեր փափար: Վյո ճամբորութիւնը ծեր տրամադրութիւնը պիտի բարձրացնել, եւ դուք ամեն բան պայծառ պիտի տեսնեք: Վայելեցէք ծեր կեանք:

ԵՐԿՈՒՈՐԵՎԿ (22 Մայիսի 21 Յունիս): - Հակառակ որ ծեր գործերը դասաւորած եք, սակայն միշտ կը յոգնիք, քանի որ ծեր շրջապատի անձերը ծեզմէ շատ բան կ'ակնկալեն, ինչ որ ծեզի համար յաւելեալ յոգնութիւն է ի շահ ուրիշներուն: Ժամանակ տրամադրեցէք դուք ծեզի:

ԽԵՅԳԵՏԻՆ (22 Յունիսի 23 Յուլիս): - Ձեր կարծիքը ուրիշներու մի՛ պարտադրեք, աւելի ճկուն եւ բարեացակամ եղէք, քանի որ ամեն մարդ նոյն նկարագիրը եւ ճաշակը չունի: Զիշ մը համակերպի պէտք է գիտնաք, այլապէս ծեր շուրջիններուն կողմէ պիտի անտեսուիք:

ԱՌԻԾ (24 Յուլիսի 23 Օգոստոս): - Մերժել չէ գիտեր, եւ ծեր շուրջինները ծեզ կը շահագործեն: Ծառայասէր ըլլալը լաւ է, սակայն ծայրայեղութեան պէտք չէ երթալ: Երբեմն մերժեցք, որպէսզի աւելի հանգիստ ըլլաք: Դուք ծեզի եւս ժամանակ տրամադրեցէք:

ԿՈՅՍ (24 Օգոստոսի 23 Սեպտեմբեր): - Քաշողական ուժ մը ուսիք եւ շատ գրաւիք էք. սակայն քիշ մը զգոյշ պէտք է ըլլաք եւ պէտք չէ շահագործեք այդ շնորհը: Ձեր շուրջինները կրնան խորչիլ եւ հեռանալ ծեզմէ: Ձեր կարողութիւնները լաւ բաներու ծառայեցնուցէք:

ԿԾԵՒՐ (24 Սեպտեմբերի 23 Յուլիսմբեր): - Այսօր ինչ բանի որ ծեռնարկէք, ընդհանրապէս յաջող պիտի ընթանայ: Նման օրեր կը պատահին: Յամբերատար եղէք եւ հանգիստ ըրէք, վաղը ուրիշ օր մըն է, եւ ամեն ինչ կը բարեկալի: Փորձեցէք բարձր պահել ծեր տրամադրութիւնը:

ԿԱՐԻԾ (24 Յուլիսմբերի 23 Նոյեմբեր): - Շատ լայն երեւակայութիւն ուսիք եւ ճաշակաւոր էք: Ոչինչէն գեղեցիկ բաներ կը ստեղծէք: Ասիկա անշուշտ ծիրք մըն է, սակայն ծայրայեղութեան մի՛ երթաք, կրնաք յոգնի: Չափարեցէք ծեր կիրքերն որ յուգանութեանը կանունական էք:

ԿԴԵՐՆԱԼՈՐ (24 Նոյեմբերի 21 Դեկտեմբեր): - Ձեր գնումները ըրած ատեն ուշադիր եղէք. քանի մը գիտեր բաղդատեցէք եւ յարմարագոյնը գնեցէք: Ձեր դրամը շրայլորէն մի՛ ծախսէք, տնտեսող ըլլալը առաւելութիւն մըն է: Անխոհեմ վարուելակերպ մօտ ապագային կրնայ լուր դժուարութիւններու մատել քեզ:

ԱՅԾԵՂՉԻՐ (22 Դեկտեմբերի 20 Յունուար): - Կարգ մը դժուարութիւններ ենք վերջապէս ծեր աստող պիտի փայլի, ամեն ինչ պիտի յստականայ, եւ դուք երկար շունչ մը պիտի առնեք: Անձեւեն ենք արեւ կը ծագի: Մի՛ յուսահատիք, կեանքին լաւ կողմերն աւ տեսնելու էք:

ԾՈՎԱՆՈՅԾ (21 Յունուարի 19 Փետրուար): - Ընտանեկան կարգ մը անհակացնութիւններ պիտի ըլլան, ինչ որ ընական է: Յարցերը պէտք չէ երկարել: Ձեզ կը մնայ միշին ելք մը գտնել, որպէսզի աւելի չխորանան: Չօրաւոր եղէք, որպէսզի շուրտով ամեն բան յաղթահարէք:

ԶՈՒԿ (20 Փետրուարի 20 Մարտ): - Ծրագիր մը կիրարկել կ'ուզէք եւ դժուարութիւններ պիտի ուսենաք: Ինչո՞ւ անկեղծ բարեկամի մը օգնութեան չէք դիմեր: Անոնք բնաւ ծեզ չեն մերժած, կրնաք անոնց վստահիլ: Նոր ծրագիրներ իրագործելու համար երկար շունչ ուսենալու էք:

Մարտահրաւեր... Սկիզբը էջ 3

գործադաշտ էք Հայաստանը, մինք այսօր քաղաքական ներկայութիւն ենք մեր գործադանիւն իմաստը կազմող մեր հայրենիքն ներս: Մենք ոգի ի բոլին կը փորձենք, ու մերթ կը յաջողինք, այլ պարագաներու կը ձախողինքին վրայ, գերակատար էք սահմանագրութեանց գոյացման մէջ, մասնական անկերպի լուսական գործական ներկայութիւններ լարեց հայրենիքի օգնութեան համար, ազգեց Արցախի ու բրութուղուներու ճակատագրին վրայ, գերակատար էք սահմանագրութեանց գոյացման մէջ, մասնական կազմոց կառավարութեան ու ընդդիմութեան՝ մեկնելով իր իսկ քաղաքական օրակարգին ու առաջնա-հերթութիւններն, կուլ պատահ իր մարտունակ չարքերը՝ Արցախի օրհասական պահէրուն հասնելու առաջնակ վրայ, գաղաքական մէջէն թէ դուրսէն: Հայաստանի մէջ մասատակը մնաց անոր պետականութեան հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը: Ըստնք օրինակներ միայն: Սակայն, սիրելիներ, մենք հայելին բռնելով մենք զմեզ քննելիքն վախցողը չէնք: Այնքան ատեն որ Հայաստանը բարուուք վիճակի մէջ չէ, կը համար անու պատուան ու գիտական գործական մէջ չէ, որ մենք մեր գործը գիտական մէջ չէ, որ մենք մեր գործը գիտական մէջ չէնք անու առաջնակ վրայ, գաղաքական մէջէն թէ դուրսէն: Հայաստանի մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Դուք արժանիք էք Հայութեան մէջ մասատակը մնաց անոր պահէրուն հզօրացու-մը ու Հայաստանի քաղաքացին արժանապատիւ ու բարեկեցիկ կեանքը:

Վայուց սաանձնեցիք ձեր Սէնթ Քամբիթը համար կ'ամիթընի, Գեմպի



Innover
pour exalter

GROUPE NISSAN
GABRIEL



NISSAN **ROGUE^{MD}** 2018

PARTEZ POUR UNE NOUVELLE AVENTURE
Avec sa puissance nerveuse, son adaptabilité instantanée et ses technologies de conduite dynamique, le rogue sera toujours prêt à tout.

À partir de **26 148 \$***

NISSAN
GABRIEL
JEAN-TALON

3500, rue Jean-Talon O, Montréal, QC H3R 2E8
514 509-7777 | nissangabrieljeantalon.com

◀ OUVERT LES SAMEDIS ▶

NISSAN
GABRIEL
ANJOU


7010, boul. Henri-Bourassa E, Anjou, QC H1E 7K7
514 324-7777 | nissangabrielanjou.com

◀ OUVERT LES SAMEDIS ▶

*Des conditions s'appliquent. Taxes en sus. Offre d'une durée limitée et applicable uniquement sur les modèles sélectionnés et sujettes à changements ou annulation sans préavis. Visitez votre concessionnaire Nissan Gabriel Jean Talon ou Nissan Gabriel Anjou pour les détails.



BARRY KAREN GARO KAZANDJIAN




RÉCEMMENT
VENDU 579 000 \$




RÉCEMMENT
VENDU 999 000 \$



RÉCEMMENT
VENDU 2 999 000 \$




RÉCEMMENT
VENDU 999 900 \$




RÉCEMMENT
VENDU 799 000 \$



RÉCEMMENT
VENDU 1 899 000 \$



RÉCEMMENT
VENDU 699 000 \$



PROJET DE CONDO
VENDU 100%

EXPERTISE

EXPÉRIENCE

EXCELLENCE

CLASSÉS PARMI LES MEILLEURS COURTIERS RE/MAX AU MONDE
RANKED AMONGST THE HIGHEST PERFORMING RE/MAX BROKERS IN THE WORLD

AGENCE IMMOBILIÈRE RE/MAX 3000 | 9280 L'ACADIE, MONTRÉAL, QC, H4N 3C5